

ԵԶՐԻ ԱՆԿԱՆՈՆ ԳՐՔԻ ՄԱՍԻՆ ԵՐԿՈՒ ՆՈՐ ԳԻՒՏԵՐ

Ա

Դպիր Եզրի անունին հետ քանի մը անկանոն գիրքեր կապուած են. ամենակարեւորը այն գիրքն է որուն, Հայ թարգմանութեան մէջ, «Եզր Երրորդ» անունը կու տանք: Եզր Երրորդ գրքին սկզբնական բնագիրը Երրայերէն էր. սակայն այս Երրայերէն բնագիրը, ինչպէս նաև առաջին, յունարէն թարգմանութիւնը կորսուած են եւ այսօր կը մնան միայն քանի մը թարգմանութիւններէն մին է Հայերէնը, զոր Հ. Յովհաննէս Զօհրապեան առաջին անգամ տպագրեց 1805-ին Աստուածաշունչին մէջ: Այս Հ. Սարդիս Յովհաննէս վերատպեց նոյն ըր նազիրը Անկանոն Գիրք Հին Կոտակարանաց Հաւաքումբին մէջ¹:

Այս Հրատարակութիւնը երեք ձեռագիրներէ առնուած ընթերցուածներ կը սպառուակի: Այսօր մենք նոր Հրատարակութեան մը մերջին Հանուրաւանին հասած ենք, որ քսանէ աւելի ձեռագիրներու վրայ Հիմնուած պիտի ըլլայ: Կը յուսանք որ այս նոր գործով կարելի պիտի ըլլայ Եզր Երրորդ Գրքի Հայ թարգմանութեան ամենէն հին ձեւը գտնել²: Ռոպերդ Պէջը այս գրքին վրացերէն թարգմանութիւնը գտաւ եւ Հրատարակեց: Ահ գրեց որ այս թարգմանութիւնը Հայերէն բնագրի մը վրայէն սպատրասուած է, բայց այս վրացերէն թարգմանութեան Հայերէն օրինակը ամբողջովին տարեր է մեր ներկայ Հայերէն թարգմանութենէ՞: Պէջը մտածեց որ Էջմիածնի կամ Երուսաղէմի մտահետպարաններուն մէջ կարելի է հանդիպիլ ձեռագիրներու որ այդ երկրորդ Հայ թարգմանութիւնը կը սպառուակին: Դժբախտարար այն ձեռագիրներուն մէջ որոնք մենք թէ Երուսաղէմ եւ թէ Երեւան քննեցինք, այդ թարգմանութիւնը չի գտնուիր:

Եզր Երրորդ գիրքը երկրորդ Հայերէն թարգմանութիւն մըն այ ունի, բայց սամիկա այն հին թարգմանութիւնը չի որուն մասին Պէջը գրեց: Այս երկրորդ թարգմանութիւնը Ռոկան Երեւանցի Հրատարակեց 1666-ի առաջին Հայերէն տպագրուած Աստուածաշունչին մէջ, էջ 719-744: Այս թարգման ւթիւնը նոր գործ մըն է. սամիկա կարելի է սոտուգել մի քանի սպատճաններով: Առաջին՝ այս թարգմանութիւնը յունարէն բնագրին ուղղակիորէն ծանօթ չի, այս լատիներէն բնագրէն կը ողիսի: Երկրորդ՝ իր լիզուն եւ ոճը նոր են եւ հին Հայերէնէն կը հեռանան, ինչպէս դիւրութեամբ կարելի է տեսնել Հատուածներ կարդալով: Երրորդ՝ այս թարգմանութիւնը մեծ սիալներ եւ պակասութիւններ ունի (ի դէ. 36-103 Համար), ինչպէս բոլոր ուշ յատիններէն ձեռագիրները³: Չորրորդ՝ այս թարգմանութիւնը 17-րդ դարէն առաջ Հայկական մատենագրութեան մէջ ամբողջովին անծանօթ կը մնայ:

¹ Վենետիկ, Միիթարեան Տպարան, 1896, էջ 251-299:

² Եզր Երրորդ գրքի բնագրը երկու ձեռագիրներու համաձայն Հրատարակուցաւ 1971ին. անօ' M. E. Stone, Concordance and Texts of Armenian IV Ezra (Oriental Notes and Studies II; Jerusalem: Israel Oriental Society, 1971): Զեռագիրներն են՝ Երեւան, Մատենագարան թիւ. 1500, 1282-83 թ., և Երուսաղէմ, թիւ. 1933, 1645 թ.: Առաջինը մասնաւարագէն արժեքաւոր է:

³ R. P. Blake, "The Georgian Version of Fourth Ezra from the Jerusalem Manuscript," HTR 19 (1926), 305-307.

⁴ B. L. Bensly, The Missing Fragment of the Fourth Book of Ezra (Cambridge: University Press, 1875).

Լատիներէն աղբիւրէն քանի մը անսխալ Հետքեր այս թարդանութեան մէջ կ'երեւին : Լատիներէն թարգմանութեան նման, Անկանի չորս զլուխները կը պարունակէ, որոնք բոլոր միւս թարգմանութիւններէն կը պակսին . երկու զլուխներ զբքին սկիզբը եւ երկու՝ վերջաւորութեան : Այս զլուխները աւելի ուշ յաւելում մը կը կազմէն, որովհետեւ լատիներէն թարգմանութիւնը Եւրոպացի դիտնականները ամենէն լու ռատումնասիրած են եւ զլուխները թիւերը ընդհանրապէս ընդունուած են . յաւելուածական լատիներէն զլուխները Ա. և. Բ., ԺԵ ժիւերով կը նշանակենք, թէեւ ասոնք ուշ յաւելումներ են : Գրքին հին հատուածին սկիզբը՝ լատիներէն թարգմանութեան երրորդ զլուխն է, իսկ ԺԴ զլուխ՝ վերջը :

Լատինական հաշումին համաձայն Եզր չորս զիրքեր ունի . Առաջինը եւ երկրորդը երրայերէն Եզրի եւ Նէկմիայի զիրքերն են . լատիներէն Գ Եզրը՝ Եօթանասնից Ա. Եզրն է, որուն երրայերէն չկայ, եւ տարրեր ձեւն է երրայերէն Եզրի եւ Նէկմիայի զիրքերուն (յունարէն Բ Եզրի զիրքը այդ երկու երրայերէն զիրքերը կը կազմէ) : Մեր զիրքը, Եզրի չորրորդը կը համարեն . Հայերէն Աստուածաշունչին մէջ Եզրի զիրքերը տարրեր կերպով կը նշանակենք . Առաջինը՝ երրայերէն Եզրի զիրքն է (Նէկմիայ զիրքը իր անունով կը կոչուի) . Երկրորդը՝ յունարէն Ա. զիրքն է եւ Երրորդը՝ լատիներէն Չորրորդ զիրքն է : Հին Հայերէն ձեռագիրներուն մէջ երկու անուններ կը գտնուին, Եզր Երրորդ ու Եզր Սաղաթէլ⁶ : Ասկանին թարգմանութիւնը ոչ միայն Ա. և. Բ., ԺԵ և ԺԴ զըրուխները կը պարունակէ, այլ նաև իր տիտղոսը Գիրք Եզրասայ Չորրորդ է : Այս պատճառով, եւ նաև իր բնագրին մանրամասնութիւններէն դատելով, պարզ է որ լատիներէն օրինակէ մը կը բղիսի :

Անկարելի է զիտնալ թէ Ասկան Երեւանցի այս թարգմանութիւնը իր Հրատարակութեան առիթո՞վ պատրաստեց թէ զայն գտաւ իր աղբիւրներուն մէջ : Լատիներէն Վուլկատայի ազգեցութիւնը ծանօթ է Ասկանի բնագրին մէջ⁷ : Ասկէ զատ, Եզր Երրորդ զիրքը Հեթում թարգաւորին ձեռագրին մէջ չի գտնըւիր, մինչ Ասկան այս ձեռագիրը զործածեց իր Հրատարակութեան համար⁸ : Այս պատճառով կրնանք Ենթագրել որ Ասկան Երեւանցի այս թարգմանութիւնը պատրաստեց :

Ասկայն, նոյն թարգմանութեան նաև ձեռագիրի մը մէջ կը հանդիւրէնք (Երեւանի Մաշտոցի Մատենադարան, թիւ 349) : Զեռազիրը Աստուածաշունչ է, 1686 թուականէն, եւ ընդօրինակողը՝ Նահապետ Կաթողիկոս Եղեացցի⁹ : Հետաքրքրական է նոր թարգմանութիւնը մը գտնել ձեռագիր Աստուածաշունչը մը մէջ միայն քաններկու տարի Ասկանի տպագրութենէն յետոյ : Կարելի է որ Ասկան Երեւանցի եւ Նահապետ Կաթողիկոս Եղեացցի միակ աղբիւրէ մը բնդօրինակեցին : Այս թարգմանութեան առաջին եւ Երրորդ զլուխները հոս կը Հրատարակենք, բնագիրը ձեռագրէն առնելով եւ զլուխներու եւ համարներու թիւերը աւելցնելով :

⁶ Այս զլուխները յունարէն աղբիւրէն կու զան և հատուած մը կայ որ յունարէն բնագրի քանի մը համարներ կը պարունակէ . տես՝ A. S. Hunt, *Oxyrhynchus Papyri*, VII, no. 1010 (London: Egypt Exploration Society, 1910), 11–15:

⁷ 17րդ դարէն քանի մը ձեւագիրներ գրքին անունին կ'աւելցնեն որ է Քուանեկաց Չարրորդը, Ասկայն մէջաւ մուրքը մարդու տարութեանը :

⁸ Տես՝ Յ. Ա. Անասեան, «Աստուածաշունչ Մատենադարական Բնագիրը», Եղիսաբէթ ԿԳ (1960) 83–91 . Ա. Ե. Քուանեկան, «Հեթում Բ.Ի. Աստուածաշունչը և Ասկանի անշը» Հրատարակութիւնը, Խոյն անդ, 120–128 : B. Johnson, *Die armenische Bibelübersetzung als hexaplarischer Zeuge im 1. Samuelbuch (Coniectanea Biblica, O. T. Series 2; Lund: Gleerup, 1968)*, 63–68 :

⁹ Տես՝ Քուանեկան, Խոյն անդ, էջ 110 :

¹⁰ «Ցաւցակ Զեթագրաց Մաշտոցի Անուան Մատենադարանի», Ա. Հատուր, Երևան, 1965, էջ 303–34 :

ԳԻՒՐԻ ԵԶՐԱՍԱՅ ԶՈՐՇՈՐԴ

607m

1:1 Գիրք Եզրասայ մարգարէի երկրորդ որդւոյ Սարէի, որդւոյ Աղաբ-
րէի, որդւոյ Հեղիեայ, որդւոյ Սատանիայ, որդւոյ Սալօկայ, որդւոյ Աքիւո-
րայ, 2 որդւոյ Աքիայ, որդւոյ Փենեհեսի, որդւոյ Հեղիայ, որդւոյ Ամերիայ,
որդւոյ Ասիէլայ, որդւոյ Մարիմօմայ, որդւոյ Արնայ, որդւոյ Օզիայ, որդւոյ
Բորիթայ, որդւոյ Արիսէի, որդւոյ Փենեհէսի, որդւոյ Եղեազարու, 3 որդւոյ
Ահարոնի ի ցեղէն Ղեւեայ, որ եղեւ գերեալ ի զաւան միջազնտաց ի թագա-
ւորութեանն Արտաչսի արքայի Պարսից: Եւ եղեւ բան Տեառն առ իս ասելով:
4 5 Երթ եւ պատմեայ ժողովրդեան իմոյ զաւարդսիսութիւն իւրեանց, եւ որդ-
ւոց նոցա զամոքէնի թիւնս, զորս առ իս առարկին, զի պատմեսցին որդւոց իւր-
եանց: 6 Քանզի մեղք ծնողաց իւրեանց ի նոսսա աճեցին, զի մոռացեալք զիս
դուշեցին աստուծոց օարարտեաց: Աչ ապաքէն ես վերաբերի զնոսա յերկրէն 7
Եղիպատուի ի տանէ ծառայութեան. բայց նոքա զրցուեցին զիս եւ զիսորհուրո
իմ քամահեցին: 8 Իսկ զու զերծ զդէս զիլոյ քի եւ զզեմնես զամենեսեան զշա-
րիս ի վերայ նոցա, քնազի ոչ Հնազանդեցան օրինի իմոյ, զի ժողովուրդ է ան-
խրատ: 9 Մինչեւ ցերք տարայց նոցա որոց այսքան բարերարութիւնն շարտ-
րերի: 10 Զթաղաւորս յոքունս վասն նոցա կործանեցի, զփարաւոն ընդ ման-
կանց իւրոց եւ զամենայն զզօր նորա հարի: 11 Զամենեսեան գհեթանոս յերե-
սաց նոցա կորուսի. եւ յարեւելս զաւառաց երկուց զժողովուրդս Տիւրոսի եւ
Սիրոնի ցրուեցի, եւ զամենեսեան զհակառակորդս նոցա սատակցի: Իսկ զու
խօսեաց առ նոսսա ասելով զայսոսիկ: 12 13 Ասէ Տէր: Այս ինքն ես զձեղ ընդ ծով
անցուցի, եւ զհրապարակս ձեղ ի ընէ պարապեալս ընծայեցի, զառաջնորդ ե-
տու ձեղ զՄովուէս եւ զԱհարոն քահանայ: 14 Զլոյս ձեղ ի ձեռն սեան հրոյ ա-
ռաջի կացուցի եւ զսքանչելիս մեծամեծու արարի ի ձեղ, իսկ զուք մոռացայք
զիս ասէ Տէր: Զայսոսիկ ասէ Տէր ամենակար. 15 Լորամարդ ձեղ ի նշան նդեւ,
բանակաւ ձեղ պաշտամութիւն ետու, եւ անդ արտաջնեցիք: 16 Եւ ոչ հրատա-
րակեցիք զանուն իմ յաղակս կորստեան թշնամիաց ձերոց այլ զեռ մինչև
ցայժմ արտաջնէիք: 17 Ուր են բարերարութիւնք զորս նախ չնորհեցի ձեղ. ոչ
ապաքէն յանապատին յորժամ քաղցեցայք, աղաղակեցիք առ իս: 18 Ասէնով
արդ՝ զի՞նչ զոյ մեղ, յանապատս այս առաջնորդեցիք զմեղ. բարոռք էր մեղ
ծառայէլ Եղիպատուցոցն, քան զմեռանիլ յանապատի աստ: 19 Ես վշտացայ ի
հեծութիւնն ձեր, եւ ետու ձեղ զմանանայ ի կերակուր. զհաց հրեշտակաց կե-
րիք: 20 Ոչ ապաքէն երբ ծառաւեցայք զիէմն հերձի, եւ հեղան ջուրք ի յաղե-
ցումն, վասն տօթոյ տերեւօք ծառոց զմեղ ծածկեցի: 21 Բաժանեցի ձեղ զեր-
կիրս պարարտս. զքանանացին եւ զփերեղացին եւ զփշատացին յերեսաց ձերոց
յետո ընկեցի. զինչ եւս արարից ձեղ. ասէ Տէր: Զայսոսիկ ասէ ամենակարոզ
Տէր: 22 Մինչ եիք յանապատին, ի զետուն Ամօրհացւոց ծարաւեալք, եւ հայ-
նոյեցիք զանուն իմ: 23 Ոչ զհուր ձեղ փիտանակ հայհոյանացն ետու, այլ արկ-
հայ զփայտ ի ջուրն քաղցրացուցի զզեմն: 24 Զինչ քեզ արարից Յակոր. ոչ
կամեցար Հնազանդիլ Յուրաց, արտաբերից զիս առ ազգս այլս եւ տաց զանուն
իմ նոցա զի պահեցնեն զամառուիրանս իմ: 25 Վասն զի թողիք զիս եւ ես զմեղ
թողիք ի ինդրելն ձեր յինէն զողորմութիւն ոչ ողորմեցայց: 26 Յորժամ վերտ-
կոչիցէք զիս, ես ոչ լուայց ձեղ, զի բծաւորեցէք զմեռու ձեր արեամք եւ ոտք
ձեր անյասապացք են առ ի ձգիլ ի մարտասպանութիւն: 27 Ոչ իբրու թէ զիս ի բաց
թողիք այլ զմեղ ինքնին, ասէ Տէր: Այսպէս ասէ Տէր ամենակարօզ. 28 Ոչ
արդեօք ես զմեղ աղակեցի իբրու հայր զորդիս եւ իբրու մայր զդստերս եւ իր-
րու սնուցիչ զմանկունս իւր, 29 Զի եղիջիք ինձ ի ժողովուրդ եւ ես ձեղ յԱստ-

մած, եւ դուք ինձ յորդիս եւ ես ձեզ ի հայր: 30 Այսպէս զձեղ ժողովեցի իր-
րու հաւ զձագս իւր բնդ թեւօք իւր 607թ ոմք. իսկ այժմ զինչ արարից ձեղ, ի
բաց ձզեցից զձեղ յերեսաց իմոց: 31 Զմատուցումն յորժամ ինձ բերիցէք, ի
բաց դարձուցից զերես իմ ի ձէնջ, զի զօրս տօնից ձերոց եւ զամսամուսն եւ
զթյախառութիւնն ի բաց արարի: 32 Ես առաքեցի զմանկումն իմ զմարգարէս առ
ձեղ, զորս առել կոտորեցիք, եւ զենիք զմարմինս նոցա, որոց զարինն խոր-
ուցից, առէ Տէր: 33 Այսպէս առէ Տէր. ամենակարօղ. Տուն ձեր ամայացեալ
է, Հոսից զձեղ որպէս զմզեզ: 34 Ես որդիք զսերականութիւնս մի արացեն,
քանզի զպատութիւնն իմ անդոսնեցին եւ զոր ինչ չար է առաջի իմ արարին: 35
Առ ձեսն տաց զտունս ձեր ժողովրդեան եկողի որք զիս ոչ լուեալ հաւատան,
որոց դնշանս ոչ ցուցի արացեն զորս պատուիրեցի: 36 Զմարզարէս ոչ տեսին
եւ յիշեցին անաւրէնութիւնք նոցա: 37 Վկայեմ ժողովրդեան Հանդերձելոյ
զնորհ, որոյ մանկունք ցնծացեն Հանդերձ խնդութեամբ զիս ոչ տեսեալ աչօք
մարմնաւորօք, ասկայն Հոգուով Հաւատացեն զորս ասացի: 38 Եւ այժմ եղ-
րայր, Հայեաց որպիսիք փառք եւ տես զժողովուրդ զեկեալ ի յարեւելից: 39
Որոց տաց առաջնորդ զԱրքահամ, զիսահակ եւ զՅակոր եւ զՅուէէ, եւ զԱմօս եւ
զՄիքիայ եւզՅովել եւ զԱրդիայ եւ զՅօնան, 40 եւ զԵտում եւ զԱմբակում,
զԱօփօնիայ, զԱնկէէ, Զաքարիայ եւ զՄազաքիայ, որ եւ Հրեշտակ Տեառն կո-
չեցաւ:

Գ Լ Ո Ւ Խ Գ

609թ

1 Յամին երեսներորդի կործանման քաղաքին էի ի Բարիլոն եւ ամրո-
խեցայ, յանկողնոջ իմում բազմեալ, եւ խորհուրդը իմ երանէին ի վեր քան
զսիրտ իմ. 2 քանզի տեսի զամայութիւն Սիօնի եւ զյութութիւն նոցա որը
բնակէին ի Բարիլոն: 3 Եւ խործանեցաւ Հոգի իմ յոյժ եւ սկսայ խօսիլ առ Բար-
ձրեալն բանս երկիւղալիցո, 4 ես ասացի. Ով Իշխանող Տէր, զու տացեր ի
բնէ, յորժամ տնկեցեր զերկիր, եւ այս միայն, եւ Հրամայեցեր ժողովրդեան,
5 եւ հուուր Աղամայ զմարմին մահացու, այլ եւ նա Հաստուած ձեռաց քոց էր,
եւ ներաշնչեցեր ի նա զհողի կենդանի, եւ եղեւ կենդանի առաջի քո: 6 Եւ նե-
րածեր զնա ի դրախտն զոր տնկեաց աջ քո նախ քան զերկիր առաջան: 7 Եւ ոմին
պատուիրեցեր սիրել զնանապարհս քո, զրոյի եւ էանց, եւ փութով կացուցեր
ի նմա զմահ եւ ներ ծննդոց նորա. եւ ծնան աղդք եւ շեղք եւ ժողովուրդը եւ
տոհմք որոց ոչ ք թիւ: 8 Եւ ընթացաւ իւրաքանչիւր ոք ազգ ըստ կամաց իւ-
րոց եւ Հիւնալիս առնէին առաջի քո և արհամարհէին զպատուիրանս քո: 9 Սա-
կայն զարձեալ ի ժամանակի ներածէր զհեղեղն ի վերայ բնակողաց աշխարհի
եւ կորուսեր զնոսա: 10 Եւ եղեր ներ իւրաքանչիւր ում նոցա, որպէս Աղամայ
մեռանիլ, այսպէս սոցա հեղեղ: 11 Բայց թողէր զմի ի սոցանէ զնոյ Հանդերձ
տամբ իւրոյ, եւ յայնմանէ արդարոյ զամենեսեան: 12 Եւ եղեւ իւրեւ սկսան
բարձմանայ ոյք բնակէին ի վերայ երկիր, եւ բազմապատկեցուցին զորդիք եւ
զժողովուրդս եւ զագգս բաղումս, եւ սկսան կրկին անզամ զանդթութիւն առ-
նել, առաւել քան զնախնիս: 13 Եւ եղեւ իւրեւ զանիրաւութիւն առնէին առաջի
քո, բնորեցեր քեզ զայր ի սոցանէ որոյ անունն էր Արքահամ: 14 Եւ սիրեցեր
զնա եւ ցուցեր նմա միայնոյ զկամս քո: 15 Եւ Հանդէս եղեր նմա զմկայու-
թիւն յաւիսենական եւ ասացեր նմա, զի ոչ երբէք թողցես զզաւակ նորա. եւ
հուուր նմա զիսահակ եւ Խօսահակայ հուուր զՅակօր եւ զեսաւ: 16 Եւ ջոկեցեր
քեղ զՅակօր իսկ զՅսաւ որոշեցեր, եւ եղեւ Յակօր ի բազմութիւն մեծ: 17 Եւ
եղեւ իւրեւ արտարերեր զդաւակ նորա յԵղիպատուէ, առաջնորդեցեր ի վերայ
յերինն Սիխայի: 18 Եւ խօնարհեցուցեր զերկին եւ կացուցեր զերկիր եւ շարժե-

ցեր զատիկներս եւ գողացուցեր զիսորս եւ խոռովցեր զյաւիտեան։ 19 Եւ անցին փառք քո ի 309թ գրունս չորս, հուր եւ երկրաշարժութիւն եւ հողմ եւ սառն, զի տացես զաւակի Յակօրայ զօրէն եւ ցեղին իսրայէլի զսիրելութիւն։ 20 Եւ ոչ ի բաց բարձեր ի նոցանէ զսիրտ չարաբարոյ զի առնէր օրէն քո ի նոսսա զպտուդ։ 21 Զի զսիրտ չարայորդ ի յուս բարձեալ առաջինն Արամ արտանցեալ յաղթեցաւ, այլ եւ ամենեքան որք ի նմանէ ծնեալը են։ 22 Եւ եղեւ ներմնացեալ հիւանդութիւնն եւ օրէն ըստ սրտի ժողովրդեանն ըստ չարաբարոյութեան արժատոյն եւ էանց որ ինչ բարի է եւ մնաց չարաբարոյութիւնն։ 23 Եւ անցեալք գրնացին ժամանակիք եւ վերջացան ամք եւ յարուցեր քեզ զծառայ անոււամբ Դաւիթ։ 24 Եւ ասացեր նմա չինել զքաղաք անուան քոյ եւ մատուցանել քեզ ներ նոյնում զիսունկ եւ զմատուցմուն։ 25 Եւ եղեւ այս յամս յոլովս եւ զանց արտրին որք բնակին ի քաղաքին։ 26 Ներ ամենենցուն արարեալ որպէս արար Աղամ եւ ամենեքան ծնունդք նորա, զի վարէին եւ նոքաս սրտի չարաբարոյիւ։ 27 Եւ մատնեցեր զքաղաք քո ի ճեռս թշնամեաց քոց։ 28 Մի թէ զրարեզոյնս արտրին որք բնակին ի Բարիլոն եւ վասն այնորիկ տիրեսցի Սիօն։ 29 Եւ իրեւ եկի տսա եւ տեսի զանազորունութիւնս որոց ոչ գոյ թիւ եւ զյանցաւորս յոլովս ետես անձն իմն այսօն երեսներորդում տարւոչ եւ զարժացաւ սիրա իմ։ 30 Քանզի տեսի թէ զիարդ տեւես մեղանաց նոցա եւ խնայեցեր ամբարչտարար դործացն եւ կորուսեր զծողովուրդ քո եւ պահեցեր զթշնամիս քո, 31 Եւ ոչ նըշանակեցեր Զուշինչ յիշեցի զիարդ արարեր թողանիւ ճանապարհս այս։ Միթէ զրարեզոյնս արար Բարիլօն։ 32 Կայ այլազգին ճանեաւ զքեզ բաց յիսրայէլէ կամ ո՞յք ցեղը հաւատացին կտակարանաց քոց որպէս Յակօր։ 33 Որոց վարձ ոչ երեւեցաւ եւ ոչ վաստակն ատղարերեաց զի արտագնալով արտագնաց առ աղջու եւ տեսի զնոսա ուռնացեալս եւ ոչ յիշատակոզս պատուիրանաց քոց։ 34 Արդ այժմ կշռես ի մէտ զանօրէնութիւնն մերայինս եւ նոցայն որք բնակին յաշխարհի եւ ոչ զտանի անուն քո եթէ ոչ ի մէջ իսրայէլի։ 35 Կամ երբ ոչ մեղան առաջի քո ոյք բնակին յերկրի կամ որ ազգ այնպէս պահեաց զպատուիրանս քոյայինս։ 36 Զոսսա թերեւս զտանիցես յանուանէ պահեալս գոլ զպատուիրանս բուայինս, իսկ զհեթանոսս ոչ զտանիցես։

Բ

Եզր Երրորդ գիրքը աղքակուր եղաւ քանի մը գիրքերու՝ այլեւայլ յեղուներով եւ Եզր Սաղաթիէլ անունին կապուած են գիրքեր յունարէն¹⁰, ասորէն¹¹, եթովպերէն¹², լոտիներէն¹³, և ուրիշ եւրոպական լեզուներու մէջ¹⁴։

¹⁰ Յունարէն երեք գիրքեր կան. առաջինը՝ «Տեսիլ Եզրի», C. von Tischendorf, *Apocalypses Apocryphae* (terp: Hildesheim: Olms, 1966), 24-33. Երկրորդը և երրորդը աստղաշխական գիրքեր են. առաջակա ասորէն, յունարէն¹⁵, ասորէն¹⁶, եթովպերէն¹⁷, լոտիներէն¹⁸, և ուրիշ եւրոպական լեզուներու մէջ¹⁹.

¹¹ Ասորէրէն գիրքը Տեսիլ մըն է, յունարէն Տեսիլէն ասորէր. առաջակա ասորէն, յունարէն գիրքեր են. ասորէն J. B. Chabot, "L'Apocalypse d'Esdras touchant le royaume des Arabes," Rev. Sém. d'Epigr. 2 (1894), 242-250, 333-346.

¹² Եթովպերէն գիրքն ալ Տեսիլ մըն է, ասորը յունարէն և ասորէրէն գիրքերէն. առաջակա ասորէն J. Halevy, *Té'ezaza Sanbat (Commandments du Sabbath)*, Paris: E. Bouillon, 1902, 57-79, 178-195.

¹³ Լատիներէն գիրքը նոյնպէս Տեսիլ Երանելի Եզրի է, յունարէն գրքին նման. առաջակա ասորէն G. Mercati, *Note di letteratura biblica e christiana, Studi e Testi 5*; Rome: Vatican, 1901, 70-73. Այս Երկու Տեսիլները մասնաւորապէս հայկական գրքին նման են։

¹⁴ Mercati, *ibid*, 74-79; M. R. James, "introduction," *The Fourth Book of Ezra*, ed. R. L. Bensly (Texts and Studies III, 2; Cambridge: Cambridge University Press, 1895) lxxviii f.

Բոլոր արդ գիրքերը Եղբ Երրորդ գրքէն բղինելով, այդ գրքին ազդեցութիւնը ցոյց կու տան:

Նաև Հայերէն գիրք մը կայ, որ Եղբի անուան կապուած է. անոր մէկ բնագիրը տպագրեց Հ. Սարգիս Յովսէփիանց Ամկանոն Գիրք Հին Կտակարանց Հաւաքումին մէջ¹⁵: Ան կը կոչուի «Հարցաքննութիւն Եղբի Մարգարէի ընդ Հրեշտակն Տեառն վասն Հոգւոց Մարգկան». Յովսէփիանց զայն զտաւ վենետիկի Մխիթարեան Մատենադարանի ձեռագիրի մը մէջ (Մաշտոց, թի 570, թուական՝ 1208, թղ. 203ա-206բ): «Հարցաքննութիւն Եղբի», երկրորդ բնագիր մը կը զտանուի Յայսմաւուրքին մէջ (չորրորդ տպագրութիւն, կ. Պուլս, 1730, էջ դիմի):

Այս երկրորդ բնագիրը տարբեր է առաջինէն քանի մը տեսակէտներով.

ա. Աւելի համառօտ է, բայց բաղդատարար շատ տարբեր է:

բ. Անոր մէջ կը պահուին բնագրին հասուածները, որոնք վենետիկեան ձեռագրէն կը պակսին:

Ուրիշ տեղ ցոյց տուած էինք որ այս գիրքը բնական մաս մը կը կազմէ Եղբի վերոյիշեալ անկանոն գիրքերուն¹⁶: Ան օրինակ մըն է Հայկական եւ ուրիշ քրիստոնեայ գրականութիւններու միջն յարաբերութեան: Այս պատճառներով կը կարծենք որ այս բնագիրը արժանի է զարձեալ տպագրել: Քանի մը ընթերցուածներ կը դնենք Օքֆորտի Պոլիէեան Մատենադարանի Զեռ. Մարշ 438, թ. Հատոր, թղ. 402ա (17-րդ դ.):

Իսկ միւս Եղբն՝ որ Սաղաթիէլ կոչեցաւ, եւ նու եւս էր ի Բարիլոն՝ եւ սուզ ունէր վասն աւերածոյն Երուսաղէմայ, վասն որոյ Տէր առաքեաց գհրեշտակ իւր եւ միիթարեաց զնա. . .

Սա ետես զհրեշտակն Աստուծոյ եւ եհարց վասն արդարոց եւ մեղաւորաց երբ եւաննեն յաշխարհէս: Ասաց Հրեշտակն. Արդարոցն լոյս է եւ Հանդիսու, կեանք յաւիտենական, իսկ մեղաւորացն¹⁷ տանջանք անվախճանն: Ասէ Եղբ. Եթէ այդ այլպէս իցէ, ապա երանի անասոնց եւ զազանաց երկրի՝ եւ սոզնոց եւ թռչնոց երկնից, որ ոչ մնան յարութեան եւ դատաստանի: Ասէ Հըրեշտակն. Մեղանչես զայդ ասելով, զի ամենայն ինչ վասն մարդոյն է արարեալ Աստուծած, եւ զմարդն վասն Աստուծոյ եւ յորս ուր զտանէ Աստուծն ըդմարդն, այնու զտատէ: Ասէ Եղբ. Յորժամ ամնուս զողիս մարդկան, ո՞ւր տանիս: Ասէ Հրեշտակն. Զարդարոց Հոգին տանիմ յերկրագաղութիւն Աստուծոյ եւ կայացնեմ¹⁸ ի յօդդ վերին, եւ Հոգիք մեղաւորաց ըմբռնին ի գիւաց եւ¹⁹ յօդս են արգելած: Ասէ Եղբ. Եւ Հոգին որ կալցի²⁰ ի Սատանայէ, Ե՞րբ ազատի²¹: Ասէ Հրեշտակն. Եթէ իցէ Հոգւոյն ի յաշխարհիս²² բարի յիշտակ որ աղօթիւք եւ որոդմութեամբ²³ թափէ զնա ի Սատանայէ: Ասէ Եղբ. Որո՞վ իրօք: Ասէ Հրեշտակն. Ալզթիւք²⁴, ողորմութեամբ եւ պատարացօք: Ասէ մարգարէն. Եւս թէ կենայ²⁵ Հոգւոյ մեղաւորին²⁶ բարի յիշտակ որ օժանդակ է նմա, զինչ լինիցի այն Հոգին: Ասէ Հրեշտակն. Մնայ այնպիսին՝ ի ձեռն Սատանայի մինչ ի զայտուս Քրիստոսի, յորժամ հնչէ փողն Գարբիէլի. յայնժամ ազատին Հոգիքն ի ձեռացն Սատանայի, եւ ոլանան յօդիցդ ի վայր եւ զան միանան յիւրաքանչիւք մարմին Հոգացեալ զոր ձայն փողոյն շինէ եւ զարթուցանչէ²⁷ եւ նորագէ²⁸: Եւ ընդ առաջ վերացուցանէ Քրիստոսի Աստուծոյ մերոյ որ զայ ի զատել²⁹ զեր-

¹⁵ Էջ 300-303:

¹⁶ M. E. Stone, "The Mediaeval Ezra" Studies in the Pseudepigrapha (forthcoming).

կիր, այս է¹⁰ զարդարս եւ զմեղաւորս եւ հատուցանէ ըստ իւրաքանչիւր գործոց :

Աղեղսահնօք հոգեպատում մարզարէիցն քոց անձառելիթ Աստուած, ողորմեա բոտացողի գրոյս :

ՄԻՔԱՅԼ ՄԹՕՆ

1-1 Հուր եւ խաւար եւ դժոխք յախտենական, ² բնակեցուցանեմ ³ որ
4 ըմպանի ⁵ զեղծանի ⁶⁻⁶ 0քս. չունի ⁷ 0քս. չունի ⁸ չունի ⁹ 0քս. չունի
10-10 0քս. չունի

